



MAY 1984

ՀԱՅԹՈՒԿ HAYTOUG

Գ. ՏԻՐԻ,
թիվ 8

Օրբելի Արքայության Խնդրիկայի 2, 3, 9. Հայ Օրիոտարիք Պաշտոնային հայտագրանոմ



OUR PATH
OUR BLOOD
OUR HOME
OUR NAME
OUR ADDRESS:

ARMENIA



Արեմտեան Ամերիկայի
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան

ՀԱՅԴՈՒԿ

Պաշտօնաթերթ-Ամսաթերթ

HAYTOUG

A monthly publication of A.R.F.
Armenian Youth Federation
419-A W. Colorado Blvd., Glendale, Ca. 91204
(213) 243-4491

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Թերեւս անըմբոնի թուի օտար ազգերու համար Մայիս 28ի ներկայացուցած կարեւորութիւնը հայ ժողովուրդի զաւակներուն. Վերջ ի վերջոյ, երբ անկախութեան մասին կը խօսիմք, ընդհանրապէս, պատմութեան մէջ, տարիներու վրայ երկարող պատմական շրջաններու մասին է որ կ'անդրադառնանք: Մեր Մայիս 28ը սակայն, կը տարրերի միւս բոլորէն, իր կարև տեւողութեամբ ու աւելի նշգրիտ ըլլալու համար իր 2 տարուայ կեամենվ: Եւ հակառակ իր այս կարև կեանքին ան եղած է տարիներու ընթացքին ներշրջնումի աղրիւր մը հայ ժողովուրդի դատին համար կոռուպ բոլոր մարտիկներուն:

Պատմառն այն է բնկերներ, թէ՝ Մայիս 28ը դարձած է խորհրդանշիչը հայ ժողովուրդի անկաշկանդ կամքին ու ըմրոս ողիին:

Մայիս 28ին էր, որ հայ ժողովուրդը կրցաւ վերահաստատել իր երկրի անկախութիւնը, երբ հայոց երկիրն ու ժողովուրդը կը գտնուէր ամենավատ ու աննպաստ, ընկերային, տնտեսական ու բաղադրական պայմաններու մէջ:

Զարդերէն ետք, տակաւին զալբական ու անօրի, հայ ժողովուրդը յաջողեցաւ, մի բանի ամնան հերոսներու առաջնորդութեամբ, ինչպէս Արամ Մանուկեանին եւ այլ բազերու, դանաւ մէկ ճակատ ու ետ մղել թշնամի զօրքերը Սարդարապատի, Ախալքալաքի եւ Ղարաբիլիսէի մարտադաշտերուն վրայ:

Ան տուաւ նոր շումչ ու եռանդ դարերէ ի վեր ստրկացած հայ ժողովուրդին: Եւ մինչեւ իսկ Հայաստանի խորհրդայնացումը չկրցաւ ոչնչացնել Մայիս 28ի ստեղծած յայրանակի եւ պայքարի ողին:

Փաստը այն է, թէ մինչեւ այսօր, սփիւրքի չորս ծագերուն հայ ժողովուրդը հպարտութեամբ ու մեծ շուրջով կ'ոգեկոչ ամէն տարի այս խորհրդանշական օրը:

Անկախ ապրելու բնազդը ամէնէն տարրական յատկանիշներէն մէկն է մարդ արարածին: Անկաշկանդ միջավայրի մէջ է որ ազգ մը լիովին կատարելապէս կրնայ զարգացնել իր մշակոյքն ու ազգային նկարագիրը:

Հու է որ Մայիս 28ը կը ստանայ իր իմաստը ու կը շարունակէ մնալ հայ ժողովուրդի սլացներու ու պայքարի գլխաւոր նպատակներէն մէկը:

EDITORIAL

The importance which May 28th represents to the sons of the Armenian Nation may not be understandable to other nations. After all, the thought of independence in general is one which usually brings to mind a long period of time in history. Our May 28th, however, differs from all the rest in that it was a short period— more specifically two years— in time. And yet, despite its short life, our May 28th has become a source of inspiration for all the freedom fighters of the Armenian Cause.

The reasons for this, ungendered, is that May 28th has become the symbol of the unyielding will and rebellious spirit of the Armenian People.

It was on May 28th that the Armenian Nation succeeded in reinstating the independence of its country, when the Armenian homeland and its inhabitants found themselves to be in the worst and most disadvantageous social, economic, and political conditions possible.

Immediately following the massacres, and still living as hungry refugees, the Armenian People succeeded, with the aid of a few unmatched heroes such as Aram Manoogian and others, in forming one front and forcing the enemy forces to retreat at the battles of Sardarabad, Akhalkalak, and Gharakiliseh. These victories gave the Armenian People, which had been oppressed for centuries, a new breath of life and renewed enthusiasm. Even the sovietization of the Armenian Republic could not destroy the spirit of victory and struggle created by May 28th.

The fact remains that until today, the Armenian People, dispersed throughout the Diaspora, continues to commemorate May 28th every year with great pride as a symbolic day.

The desire to live independently is the most elementary trait of all mankind. A nation can cultivate its culture and national heritage completely only in an unrestricted environment.

It is here where May 28th acquires its meaning and continues to remain an inspiration to the Armenian Nation to struggle until its final victory.

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ ՀՍԿԴԻՄԸ

Ուրբաթ, 20 Ապրիլ 1984ի երեկոյեան տեղի ունեցաւ Ապրիլեան Եղեռնի Հսկումը «Ֆերահեան» վարժարանի «Աւետիսեան» սրաշին մէջ:

Ներկայութիւնը քիչ էր բաղդատելով նախակին տարիներու ներկայութեան: Մօտ 1000 հոգի ներկայ էին:

Բացման խօսքը կատարեց՝ «Շանթ» կոմիտէի ներկայացուցիչ ընկերուհի Մարալ Խորապեան որմէ ետք թէմի առաջնորդ Եփրեմ եպիսկ. Թապագեան եւ Վարդան քհն. Առաքելեան աղօթեցին եղեռնի զոհերու հոգիներու խաղաղութեան համար: Ընկեր Վիգէն Յագուպեան երգեց «Տէր Ռորմեա»:

Ապա, բեմ բարձրացաւ տիկ. Սօնա Բալուլեան ու երգեց «Զարթիր Որդեակ»ը որուն ընթացքին ձախ կողմէն մէկ մէկ բեմ բարձրացան ցեղասպանութենէն վերապրոդներ ներկայացնող ծերունիներ ծեռքերնին մէկական վառած մոմեր րոնած. անոնք բեմին աջ կողմէն բարձրացող նոր սերունդի երիտասարդներուն ու պատանիներուն մոմերը վառեցին: Մոմը կը խորհրդանշէր հայ ապրելու եւ Հայ Դատը հետապնդելու վճռակամութիւնը, որ հին սերունդը կը փոխանցէր նոր սերունդին: Այս յուղիչ, խորհրդաւոր եւ ազդու արարողութիւնը շարունակուեցաւ ընկերուհի Անի Պօղիկեանի «Մենք Անկեղծ Զինուոր Ենք» երգով:

Վերապրոդներու սերունդին խօսքը փոխանցեց Մալվինէ Խանձեան: Ան ըսաւ թէ չուրջ եօթանասուն տարիներ ջարդերէն վերապրոդ սերունդը իր կարելին ըրաւ բողոքագիրներով ու աղերսագիրերով հայուն ձայնը լսելի դարձնելու համար քաղաքակիրթ աշխարհին, սակայն իրենց ձայնը արձագանգ գտաւ «լրութեան պատշով մը միայն եւ ահա նոր սերունդը իր գործունէութեամբ հայուն ձայնը լսելի դարձուց սարսափեցրնելով թուրքը ամէնուրեք:

Երիտասարդ սերունդին կողմէ ընկերուհի Անի Սաւատեան խօսք առաւ ու շեշտեց թէ նոր սերունդը պիտի պայքարի ու դօրանայ մինչեւ ամրող աշխարհը գիտնայ թէ ո՞վ է հայւ եւ ի՞նչ է հայ դատը:

Ապա, խօսք առաւ Հ. Յ. Դ. «Շանթ» Ուսանողական Միութեան կողմէ ընկերուհի Սօնա Տապանձեան ըսելով թէ՝ եղեռնին յաջորդող տարիները վերանորոգման եւ յոյսի տարիներ եղած են որուն ընթացքին աշխարհը անտարեր մնացած

է Հայ Դատի հանդէպ: Այս ժամանակաշրջանին հայ ժողովուրդին ու երիտասարդութեան հաւատքն ու պայքարը զօրացած են:

Մահիկներ ցուցադրուեցան զանազան հայ զաղութներու մէջ տեղի ունեցցած ոգեկոչումներէն հատուածներ ներկայացնելով, որմէ ետք ընկեր Գառնիկ Մարգիսեան, դաշնակի ընկերակցութեամբ ընկեր Վիգէն Յագուպեանի երգեց «Հայոց Մարտիկներ»ը. նոյն ժամանակ ցուցադրուեցան հայ քաղաքական բանտարկեալներու եւ Լիզպոնի մէջ նահատակուած հինգ հայ հերոսներու ինչպէս նաև ընկեր Գօդօ Մալիպայի պարները:

Հ. Յ. Դ. Կեղրոնական վարչութեան կողմէ խօսք առաւ ընկեր Վահէ Եագուպեան ու ըսաւթէ հայկական ցեղասպանութիւնը կը շարունակէ մնալ անձանաչ պետութիւններու ու միջազգային կազմակերպութիւններու կողմէ, որովհետեւ անոնց քաղաքական շահերուն վնասակար երեւոյթ մը կը հանդիսանայ: Ընկերը շեշտեց թէ ցեղասպանութիւնն ու մեր հողերու հարցը մէկ են, անբաժանելի: Հայութիւնը որոշած է ամէն միջոցով հետապնդել Հայ Դատը, ըլլայ խաղաղ թէ զինեալ: Սակայն, Հակադրուող ուժերը դէմ չեն միայն զինեալ պայքարին այլ հայութեան հետապնդած նպատակին: Նոյնիսկ դէմ են խաղաղ միջոցներու, օրինակ՝ Ապրիլ 24ը ոգեկոչող բանաձեւը որուն արգելք հանդիսացաւ Միացեալ նահանգներու «Գոնկրէս»: Ընկերը աւելցուց թէ սփիւրքի մէջ առանց հայրենիքի գոյատեւելը անկարելիութիւն է ու այսօր կարելի չէ նահանջել մեր վերակենդանացած պայքարէն ի յարգանք անոնց որոնք կեանքերնին զոհեցին մեր ժողովուրդի պատութեան համար:

Յայտագիրի ընթացքին, Հ. Յ. Դ. Կրտսեր ընկերները երեք արարներով ներկայացուցին եղեռնի ընթացքին հայերու դէմ կատարուած բռնութիւններէն պատկեր մը, թուրք դեսպան մը ահարեկած ըլլալու յանցանքով ամբաստանուած երիտասարդի մը զատագարութենէն տեսարան մը եւ Աղատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի հըռչակումը:

Յայտագիրը վերջ գտաւ ընկեր Գառնիկ Մարգիսեանի ազգային յեղափոխական երգերով որմէ ետք ժողովուրդին մասնակցութեամբ ան երգեց «Մշակ Բանուոր» քայլերգը:

Հսկումը շատ յաջող սկսաւ, ստեղծելով սուզի եւ նոյն ատեն պայքարի մթնոլորտ մը: Սակայն,

Ոչ միայն ներկայութիւնը քիչ էր այլ անկազմակերպութիւնն ու թափթափածութեան հետքերը այլ եւս դադրեցան հետք ըլլալէ եւ վերածուեցան խոցեռու:

Չեղանարկը վերջին վայրկեանին եղած գործի մը սպաւորութիւնը կը ձգէր: Այս պատճառներով սկիզբը ստեղծուած մթնոլորդը կորսուեցաւ ու ժողովուրդը ո՛չ միայն յուսախափ այլ նաև անտարբեր, ձգեց սրահը զուրկ որեւէ մէկ զգացումէ եւ կամ մտածումէ: Ոչ միայն ձգեց առանց բան մը ստանալու, այլ ձգեց բան մը կորսնցուցած:

Հ. ՊէՐՊէՐԵԱՆ

AYF Camp Directors Needed

This year AYF Camp has been extended an additional week. This brings the total number of camp weeks to five - the first week beginning July 15 and the fifth week ending August 19. With less than three months left before the start of camp, the AYF Camp Committee is requesting that individuals in the community, interested in the position of Camp Director submit their name and the week(s) of preference.

In the past Camp Directors have been men and women from various backgrounds and occupations. ARF, ARS and AYF members, laborers, teachers, editors, housewives, students, principals, artists, business persons, engineers, self-employed people, and accountants, have filled the position of AYF Camp Director.

Having camp experience is not a requirement. The basic requirements to qualify as a Camp Director are: 1)genuine concern for the campers 2)desire for the success of camp 3)ability to coordinate the activities of camp 4)follow and enforce the rules and regulations of camp 5)ability to work with and supervise the counseling staff 6)a knowledgeable background of Armenian history and culture 7)awareness of contemporary Armenian issues and 8)ability to work and relate with young people.

If you are interested please contact the AYF Camp Committee.

The AYF Camp is located in the Angelus National Forest near the town of Wrightwood. Each camp week will consist of a maximum of 100 campers ranging from 8 to 16 years of age, a counseling staff of around 20 counselors and the kitchen staff.

The Camp Director is volunteer position. No deadline has been set, but the AYF Camp Committee should be notified as soon as possible.

AYF Camp — Plan to Be There

Already, the AYF Camp Committee has begun receiving applications from young people to attend the 1984 camp session.

This year again AYF Camp promises to provide an unforgettable camping experience. An overwhelming response to attend camp is expected by the camp committee. Because the numbers of those requesting to attend camp has consistently increased over the years, this year's camp session has been extended an additional week, thus bringing the total number of camping weeks to five. In the past, many prospective campers have been turned away because the AYF Camp was filled to capacity. These young people missed the chance to experience the excitement of AYF Camp. Do not be one of those who is turned away because of a late or last minute application. Each camp week is limited to 100 campers. Now is the time to fill out and return your application to secure the camping week of your choice. The five week long session begins July 15 and ends August 19.

With other camps costing well over one hundred dollars a week, this year's cost of attending camp is still only \$90 per week. There has been no increase in the cost of attending camp from the previous year, with only a five dollar increase in price over the past three years. Take this into consideration with the rise of the cost of living for the past three years.

This determination in keeping the cost of attending the camp to a minimum and the extension of camp from 4 weeks to 5 weeks reflects the dedication of the AYF Camp Committee and the AYF Camp Management Board to the youth of our community. The primary aim of camp is to provide the youth with the positive environment where personal growth and learning about their national heritage is encouraged.

AYF Camp is open to anyone between the ages of 8 and 16. AYF Camp is not limited to Armenian youth. Anyone regardless of sex, race or religion, interested may attend.

To receive or return camper applications or counselor applications contact:

AYF Camp Committee
419 W. Colorado St.
Glendale, CA 91204
Tel: (818) 243-9219

**Camper applications are due by June 30.
Counselor applications are due by June 1.**

TRCHOUN

*To honest and simple people,
Among them to N.V.*

The tenth
Of
Next month
Marks
The third anniversary
Of Trchoun's
Death.
Now,
I'm sure,
You ask
Who the hell
Is Trchoun.
Well, Trchoun,
As you might've guessed-
Is a bird.
A bird
That I killed
That I shot
With my
B.B. gun
In cold blood
In the backyard
Of
My house.
I shot it
And
As I approached
It
I saw
It
Struggle
For its last breath.
I had killed
A bird
Which merely wanted
To breathe
And maybe
Just Maybe
To fly
If allowed, of course.
I saw
A bird
Open
Its beak and
Close it
For the last time
In its life.

I named
It
Trchoun
And buried it.
I had killed
A bird
And should've
Been proud
Of
Myself,
As
I know
Many of you
Would've,
As
Hunters
Always
Do.

Now,
I don't know
If
Others
Realize this,
But as I
See it
Trchoun
Is
A Hero
In its kind,
As
It made
One human
Vow
To
Never
Ever
In his life
Dare
Hurt
An innocent
Soul
Again.

VIKEN H.

We Are All Armenians, Aren't We ?

"I would like to thank you very, very much for honoring me with this scholarship, and I hope it will help me become a lawyer so that one day I can defend our Armenian Freedom Fighters like Unger Hampig Sassounian who struggle so that one day we shall have a Free, Independent and United Armenia. I would also like to remind everyone why our grandparents came to this country. Not because we wanted to (as our district attorney Robert Philibosian implied), but because we were driven from our homeland in 1915, when Turkey perpetrated the genocide of 1.5 million Armenians, a fact that the United States' government still denies."

These words were uttered by a fellow unger during the Armenian-American Citizen's League's 53rd Annual Convention/Banquet held on May 5, 1984 in Fresno.

Perhaps what motivated me to write this article was the satisfaction that was felt when the above words were said in the presence of over five hundred Armenian-Americans who "For God and Country, associate themselves for the purpose of upholding and defending the constitution and all the laws and institutions of the United States of America." These people's preamble is "to foster full appreciation of the privileges of American citizenship and high ideals of American democracy" and "to encourage obedience to law and order."

Before Philibosian had the opportunity to speak and praise us Armenians for upholding the great American ideals of Freedom, Democracy and obedience to law and order, we were treated to the League's cultural entertainment. As we took a stroll down the banks of the Mississippi, we were emotionally involved in the escapades of "Old Man Rivers" and lovers during the American Civic War.

If I have lost you, we are attending the Armenian-American Citizen's

League's banquet and are being entertained to music while preserving Armenian culture, heritage and tradition. Once in a rare while, if we were very quiet and attentive, we were able to hear a word or two spoken in Armenian. After all, over 50 years have passed since the League's first convention and now it is firmly established into the American way of life. And, perhaps, the American Eagle on their emblem will soon rise higher and cover the tip of the Mount Ararat that crept from behind.

Yes, it was very satisfying to hear the statement made by a fellow unger right after Mr. Philibosian's contradictory praisals. A degree of satisfaction was felt even when moans and groans of discontent were heard when the forbidden word "Sassounian" was mentioned.

However, now, the satisfaction is over, what remains is a feeling of utter dismay and disillusionment. Hampis Sassounian's name was mentioned and an ounce of national consciousness was brought into the evening. Yet, what we experienced was more than the apathy of Armenians, but members of an Armenian community slowly departing from recognizing their national identity. The fear of losing the vulnerable awareness of being an Armenian was felt in this collective effort. What did a speech by a distressed unger accomplish? Probably nothing, except clearing a few repressed thoughts and justifying our reason for being present at such a foreign affair.

"The best thing to give: To your enemy Forgivness; to an opponent, tolerance."

The above words were endorsed in the League's ad book by the Chapter president. A League which was furious about the statement made by an AYF member and threatened to withdraw the scholarship, and a League whose members immediately claimed to be "just as Armenian if not more" than us or anyone else.

I sincerely hope so.

T.G.

A Guilty Verdict from the People's Tribunal

On April 16, the Permanent People's Tribunal made known its verdict at a press conference in the French Senate on its session of the Genocide of the Armenians.

Its decision was the following:

- The Armenian population did and do constitute a people whose fundamental rights, both individual and collective, should have been and should be respected in accordance with international law;
- The extermination of the Armenian population through deportation and massacre constitutes a crime of genocide, not subject to statutory limitations within the Convention of 9 December 1948 on the Prevention and Punishment of the Crime of Genocide. With respect to condemnation of this crime, the aforesaid Convention is declaratory of existing law in that it takes note of rules which were already in force at the time of the incriminated acts;
- The Young Turk government is guilty of this genocide, with regard to the acts perpetrated between 1915 and 1917;
- The Armenian Genocide is also an "international crime" for which the Turkish state must assume responsibility, without using the pretext of any discontinuity in the existence of the state to shun that responsibility;
- This responsibility mainly implies the obligation to recognize officially the reality of this genocide and the consequent damages suffered by the Armenian people;
- The United Nations organization and each of its members have the right to demand this recognition and to assist the Armenian people to that end

It made this decision in reply to three questions that the following organizations asked be answered in a session, devoted to the case of the genocide of the Armenians. The questions were the following:

1. Is it established that the Armenian People was the victim of deportations, massacres, etc. in the Ottoman Empire during World War I?
2. Do these facts constitute a "genocide" in the sense of the International Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide (1948) and, consequently, fall under the 1968 Convention on the Non-Applicability of Statutory Limitations to War Crimes and Crimes against Humanity?
3. What are the consequences of this, both for the international community and for the concerned parties?

The organizations asking for the session were the Minority Rights Group (France), Cultural Survival (U.S.A.), and Survival International (West Germany).

All three of these groups deal with questions of human rights and treatment of minority groups.

The People's Tribunal is a continuation of the Bertrand Russel Tribunal and is recognized by human rights groups all over the world. The verdict, says Prof. Richard Hovanessian, is a "moral declaration and documentation". An international court comprised of sixty-one individuals who are recognized as leaders in their respective fields, its resolutions are not binding. Like the World Court in the Hague, it can not enforce any of its decisions. It merely reflects world opinion, as represented by the People's Tribunal.

The decision of the Tribunal was not a hasty one and involved a lengthy process.

When the president of the tribunal declared the request of the organizations to be admissible, it drew it to the attention of the Turkish government in application of its provisions (Articles fourteen and fifteen). The Turkish government was invited to send representatives or written documents to make its position known. Since the Turkish government did not reply to this invitation, the Tribunal decided to insert into the record two documents, which contain the arguments of the Turkish government which deny the genocide.

After two public hearings on April 13 and 14 at the Sorbonne in Paris, where documents of international law from the United Nations, and declarations from all over the world were taken into consideration and reports were heard from Prof. Hovanessian, Gerard Libaridian, a historian, Christopher Walker, a historian and author, Teresa Hoffmann, from the Freie University in West Berlin, and many other highly reliable and objective sources, and testimonies from survivors of the Genocide, reports and memorandums of professors, documents of German and British sources, American sources, notes from the trial of Soghomon Tehlirian, etcetera, the Tribunal reached its decision.

The Preamble of the Court's decision states that genocide is the most fundamental crime against the rights of Peoples (Algeria, July 4, 1976) asserts: "Every people have the right to existence." Article 2: "Every people has the right to respect of its national and cultural identity." Article 3: "Every people has the right to peaceful possession of its territory and to return to it if it is expelled." Article 4: "No one shall be subjected, because of his national or cultural identity, to massacre, torture, persecution, deportation, expulsion, or living conditions such as may compromise the identity or integrity of the people to which it belongs."

The Tribunal explains that it takes this issue up

bar of justice and acknowledged in an appropriate form by the government involved." Because the Turkish government, before or of the present have never dealt with the accusation, they now deal with it as a court of justice. In fact, the Turkish government has made "a concerted effort to block inquiry."

The Tribunal saw as particularly relevant the "charges of deliberate destruction, desecration, and neglect of Armenian cultural monuments and religious buildings."

I quote, "The more extreme the injustice and the longer it is covered up, the more profound is this longing for recognition." The Tribunal hopes to "facilitate a constructive process of coming to terms with Armenian reality which may lead to a resolution or moderation of the conflict that may arise from it."

The Tribunal's preamble is made up of fundamentals of human rights.

In the Tribunal's twenty-nine page report, the historical facts of the genocide are dealt with and the condition of the Armenians in Eastern Anatolia, their background, and the general situation of the area are explained. Methodically, the historically documented facts are presented and lead up to the Genocide itself.


And so, the Tribunal presented its decision, which is all very well and beneficial for the Armenian community.

One may in no way put aside the salience of such a verdict passed upon by a legitimate court of human rights groups and our community, but the relevance of this decision to any government is questionable. This decision, in my opinion, is a mere documentation of something that has been documented and redocumented a hundred times over. I am in no way convinced that this Tribunal's decision helped the awareness of any government, or the recognition that would follow. I believe that all the governments are obviously aware of the Genocide and that the Tribunal's decision is of little importance to them.

I pose the question: What good does such documentation do other than satisfying the skeptical minds of intellectuals and scientists, who make up the Tribunal and its spectators, and mollifying the Armenian community? In a time when the United Nation's International Court of Justice is put aside and ignored, as the U.S. government did most recently, how can the Tribunal's decision matter?

As long as governments choose the history of the world according to their self-interests, documentation of a genocide that we and intellectuals around the world were already aware of has very little political advantage.

My fear is a picture of Armenians satisfied by such a decision and proud of an accomplishment. I think expecting a decision other than the one handed would be ridiculous. A verdict in the reverse would merely, in my opinion, prove the Tribunal to be an



Հայ Յեղափոխական Դաշնակցութեան զինանշանը կը բաղկանայ հինգ մասերէ:

Կարմիր դրօշը կը խորհրդանշէ արիւն, ճակատամարտ եւ յեղափոխութիւն: Ան նշանն է Հայ ազատագրական պայքարին:

Այն բռունցքը, որ բռնած է դրօշակը, կը պատկանի Հ.Յ.Դ.ի հիմնադիրներէն մէկուն Ռուսոսմին: Բռունցքը կը ներկայացնէ մեր յարատեւ պայքարին:

Զինանշանի զլխաւոր յատկանիշներն են, գրիչը, բահը եւ սուրբ: Բահը կը պատկանի աշխատողին, այն աշխատողին, որ իր արթուն քաջագործութեամբ նկատեց անարդարութիւնը եւ նետուեցաւ պայքարի դաշտը:

Դաշոյնը կը խորհրդանշէ ազատագրման իրագործող գործիքը: Բայց առանց բարոյականի եւ գաղափարաբանութեան հասկացումի, զէնքը չհասնիր իր նպատակին:

Գրիչը կը պատկանի մտաւորականին, լրագրողին, արտևստագէտին, որոնք գիտակցելով իրենց պաշտօնին կը նետուին յեղափոխութեան, օգնելու ժողովուրդին ու ազատագրական պայքարը: Անոնք կը հրաժարին անձնական հաճոյքներէն եւ կը նուիրուին ազատագրական եւ յեղափոխական կեանքի:


**ՆԵԼԻ ԱՃԵՄԵԱՆ
«ՄՈՒՍԱ ՏԱՂ» ՈՒԽՏ**

organization manipulated by propaganda forces. So, can we really see the decision as a victory? To criticize is not my goal; I merely wish to prevent anyone from feeling that their work is done.

NOTE: In the following issue, we hope to be able to provide interviews with Prof. Richard Hovanessian, Gerard Libaridian, and Dickran Kuyumjian, who were present at the session in Paris.

S.L.W.

ՆԱՄԱԿԱՆԻ



Յունուար 1984: Հոս Անձելըսի ընդհանուր դատախազ պր. Պապ, կը յայտարարէ, թէ մեր ընկերներէն Համբիկ Սասունեանի դատավարութիւնը եղած է արդար եւ օրինաւոր: Ստախոսութիւնը մը որուն նմանը չէի լատ կեանքիս մէջ:

Ապրիլ 24, 1984: Հայկակաց Յեղասպանութեան 69րդ տարեղարձի առթիւ տեղի ունեցած քաղաքական բողոքի հաւաքի ընթացքին նոյն պարոն Պապը բեմ կը հրաւիրուի եւ կը խօսի Հայկական Յեղասպանութեան մասին, հոն հաւաքուած բազմութեան ըսելով թէ մեզի կը մնայ աշխարհին ճանչցընել Հայկական Յեղասպանութիւնը:

Պր. Պապը, որուն Սասունեանի Պաշտպան Յանձնախումբը հրավարակային բաց նամակով մը խայտառակեց, պր. Պապը, որուն Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը իր օրկանով թնթանօթի բոնեց ամէն տեսակի յօդուածներով եւ յայտարարութիւններով, նոյն պր. Պապը որ առանց ամէնալու մեր անմեղ ընկերով «մեղաւոր ես» ըսաւ, նոյն պր. Պապը, մեր 1.5 միլիոն անմեղներու յիշտատակին առթիւ բեմ կ'ելլէ եւ խօսք կ'առնէ: Անիկա խօսք կ'առնէ Հայկական Յեղասպանութեան մասին, բայց միեւնոյն ժամանակ ընկեր Համբիկը կ'ամրաստանէ իբրեւ անդամ Հայկական Յեղասպանութեան եւ դատին լուծումը փնտուղ Արդարութեան Մարտիկներու:

Հարց կու տամ բոլորին, որ ինչպէս կրնաք ընդունիլ Պապին նման հայու մը (այդ ալ կամկածելի) որ իբրեւ բանախօս խօսի, այն ալ հաւաքի մը ժամանակ, որ կազմակերպուած է մեր կուսակցութեան կողմէ մասմաք: Ինչպէս կրնաք ընդունիլ մենք, Հ. Յ. Դ. Երիտասարդականներս, երբ ինքն է այն դատախազը որ մեր ընկերով կը փորձէ մահուան դատապարտել:

Թերեւս քաղաքական յետին հաշիւներ կային, հաշիւներ որոնցմէ մենք լուր չունէինք: Թերեւս կ'ըսեմ, որովհետեւ ես որչափ որ մտածեցի, չկրցայ գտնել բան մը եւ տակաւին չեմ կրնար հաւատալ որ թոյլ տրուեցաւ այդպիսի հայու մը որ խանգարէ հանգիստը բիւրաւոր նահատակներուն:

Պապը, ինձի համար իրաւունք չունի հայութեան մասին խօսելու եւ այդ ալ մեր բնմէն: Իրաւունք չէ ունեցած, իրաւունք ալ պէտք չէ ունենայ մինչեւ որ ներողութիւն ինդրէ ան մեղմէ եւ իր սխալը շտկէ: Իր հայրենադաւ խօսքերով, ան սեւ բիծ մը դրաւ իր ճակատին, իր իսկ ճեռքով, բիծ մը, որ կրնայ սրբուիլ միայն այն ժամանակ երր Պապը քաջութիւնը կ'ունենայ իրականութիւնը ըսելու, գիտակցելով իր ազգային պարտականութիւններուն, կը պաշտպանէ մեր ընկերը ինչպէս ամէն հայ պէտք է պաշտպանէ, ամէն հայ, եթէ հայ կը զգայ ինքզինք:

Խ. Զ.

Հայագիտութեան Զարգացումը Ֆրանսայի Մէջ

Հայ-ֆրանսական յարաբերութիւններու պատմութիւնը կը սկսի 5-7րդ դարերէն սկսեալ, երբ հայ վաճառականները առեւտուր կ'ընէին Եւրոպացիներուն հետ հասնելով մինչեւ Ֆրանսա եւ Սպանիա:

Խաչակիրներու արշաւանքներու ընթացքին, բազմաթիւ հայեր Ֆրանսա տեղափոխուեցան մասնաւորաբար Մարսէլ, Մոնպելիէ եւ ուրիշ քաղաքներու մէջ:

1633 թուին Փարիզի մէջ կը հրատարակուի «Բառգիրք Հայոց» Հայերէն-լատիներէն բառարանը. իսկ 40 տարի ետք, մօտաւորապէս 1673ին Մարսէլի մէջ կը հիմնուի Հայկական առաջին տպարանը: «Բառգիրք Հայոց»ի հրատարակութիւնը եւ տպարանի հիմնումը, բնականաբար մեծ վերելք մը կ'արձանագրեն Հայաճանաշման աշխատանքին մէջ:

18րդ դարու սկիզբը Փրանսայի պէտութիւնը որոշեց Հայկական հին ճեռագիրներ Հաւաքել, Փարիզի Մատենադարանին համար: Այսօր՝ այդ մատենադարանին մէջ պահուած Հայերէն, ճեռագիրներու թիւը կը հասնի 350ի:

1798 թուին Փարիզի «Արեւելեան Կենդանի Լեզուներու Դպրոց»ին մէջ Յակոբ-Շահան Զրպետի նախածեռնութեամբ Հայերէնի դասընթացքներ կը սկսին, ինչ որ Հայագիտական ամպիոնի հիմը կը հանդիսանայ:

ԳԵՂՐԳ ՀԱԽՈՒԾԻ

Մահուան 77ամեակի Առթիւ

Այսօր, այդ դպրոցին մէջ կը դասաւանդէ փրոֆ. ժան Փիէռ Մահէն որ վերջերս կ'աշխատի Գրիգոր Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան» գրքին թարգմանութեամբ: Ինքն է դարձեալ պատասխանատուներէն մէկը Revue des etudr Arme-niennes» պարբերականնին:

19րդ դարու սկիզբը ֆրանսացի նոր հայագէտ մը մէջտեղ կու գայ Սեն Մարտեն անունով եւ կը հրատարակէ «Պատմական եւ աշխարհագրական ակնարկներ Հայաստանի մասին» նշանաւոր գիրք մը:

1846ին Փարիզ կը տեղափոխեն իտալիոյ մէջ հիմուած «Մամուէլ-Մուրատեան» վարժարանը:

1920ին ֆրանսայի մէջ կը հիմուի «Հայ-կական Ռւամանց Ընկերութիւնը» որ մեծ թարգմանական աշխատանքներ կը տանէր իր պարբերականներով: օրինակ, ֆրանսերէնի կը թարգմանուէր Յովհաննէս Թումանեանի «Անուշ»ը եւ ուրիշ հեղինակներու գործեր:

1926ին կը հիմուի դասական հայերէնի ամպիոն մը (classical Armenian) որոնք հետաքրքրութիւն կը ցուցնէին մեր ծրդ դարու մատենագիրներու գործերուն ինչպէս՝ Եզնիկ Կողրացիի գրաբար բնագրին, ֆրանսերէնի թարգմանութիւնը:

Համաշխարհային երկրորդ պատերազմէն ետք, բազմաթիւ գործեր կը հրատարակուին ֆրանսերէնով, հայագիտական եւ յատկապէս Հայոց Պատմութեան մասին, ինչպէս Հրանդ Պատորմաննանի «Հայոց Պատմութիւնը» լոյս կը տեսնէ ֆրանսերէնով (1949- եւ 1964ին):

Ֆրանսայի ներկայ նոր սերունդը սրբութեամ կը հետեւի իր նախորդներու աւանդներուն եւ կը ռւուի, թէեւ շատ աւելի դժուար պայմաններու մէջ, շունակել անոնց գործը: Վերջերս, Մոնպիլիէի մալսարանի փրոֆ. Ժերար Տէրտէրեանի նախաձեռն ւթեամբ հրատարակուեցաւ մօտաւորապէս 700 էջոց Հայոց Պատմութեան հատոր մը: Սոյն գործին աշխատակցած են Ա.Մ.Ներու, Անգլիոյ եւ Մերձաւոր Արեւելքի հայագէտները: Փարիզի «Արեւելեան Կենդանի Լեզուներու Դըպրոց»ը եւ միւս բոլոր հայերէնի դասընթացքներն ու կազմակերպութիւնները աւելի խոր կ'ուսումնասիրեն մեր լեզուն ու գրականութիւնը եւ հայագիտութիւնը կը հարստացնեն նորանոր վաստակներով:

Ահա այս տարի, մեր յեղափոխական աննման զինուորի մահուան 77ամեակն է, զինուոր մը, որ երկաթէ մարդ, քարէ հոգի կոչումն ատացաւ եւ փոթորիկի մը պէս անցաւ հայ յեղափոխական քան տարիներու ընդմէջն:

Իր մահէն յետոյ, ան մեր կուսակցութեան մեծ ու փոքր մարտիկներուն համար ֆէտայական կոուի գերմարդը նկատուեցաւ, ու անոր անունով երդուեցան, երբ պէտք եղաւ կոուի ճակտին գոհուող ապագայ սերունդները:

Այս ապթիւ, քանի մը գիծեր կուտամ Գէորգի կեանքէն ու գործէն, յիշատակը թարմացնելու համար ամէնէն արի ու անվեհեր մարդուն, որ այսօր, աւելի քան երբեք, կը խօսի մեր նոր շարքերու մտքին ու սրտին:

Գ. Զաւուշ ծնած է 1870ին, Բսանաց գաւառի Մըրգինկ գիւղի մէջ: Պատանի հասակին, ընտանիքը զինք կը դրէէ Սշոյ Ս. Առաքելոց վանքը, հոն ուսանելու ու վարդապէտ ձեռնադրուելու նպատակով:

Այսպիսով, 1886ի Մայիս 14ին Գէորգը փոխադրուեցաւ Ս. Առաքելոց վանքը, ու հոն մնաց մինչեւ 1888ի Մայիսի վերջը, ընդամէնը երկու տարի: Գէորգի համար վանքի կեանքը անհանդուրժելի եղաւ, որովհետեւ անոր մէջ ըմբոստութեան ոգին կեռար, եւ չէր կրնար հանդուրժել այդ հանդարտ կեանքը: Ու այդ շրջանին, երբ ինք արդէն 17 տարեկան լրացուցած էր, վանքի շրրջապատին մէջ կը հանդիպի փախստական Արարոյին եւ Լեւոնին: Ու հոգուով կը կապուի անոնց: Վանքէն հաց տանելով անոնց թաքսոնցը, կը դառնայ անոնց հաւատարիմ սուրհանդակը ու վատահելի օժանդակը:

Այս երկու նախատիպար Փէտայիներէն կը լսէ թէ անոնք «ընկերութեան» գործով կը կը զրադին, թէ անոնք հայ ազգի թշնամիներուն դէմ կը կոուին՝ ժողովուրդը գերութենէ ազատելու համար: Այս շրջանին Գէորգի հոգին կը բռնկի «ընկերութեան» գործով:

1888ին Գէորգը կը թողու վանքը եւ կը վերադառնայ իր գիւղը, հոն կը սկսի քարոզել Արարոյին սորվածները, նոյն շրջանին, որ մը Գէորգ վէճ կ'ունենայ քիւրտ աշխրեթէն երկու հոգիի հետ, վէճը կը վերածուի կոուի, Գէորգ

ՄԱՅԻՍ ԱՄԻՍԸ ՀԱՅՈՑ

- 1 ՄԱՅԻՍ 1904. — Սասնոյ Բ. ապստամբութեան կէլի կոփւները:
- 1 ՄԱՅԻՍ 1920. — Հայաստանի մէջ կը սկսի պոլշեւիկեան խլրումները: Հայաստանի բանակը ձեռք կ'առնէ մարտական միջոցներ՝ զսպելու համար հակապետական առաջին այդ շարժումը:
- 2 ՄԱՅԻՍ 1984. — Փարիզ: Պայթումներ խճողուած սրճարանի մը մէջ եւ խճողուած հրապարակի մը վրայ, ուր Կիրակի Ապրիլ 24ին գետեղուած էր 1915ի ցեղասպանութեան յիշատակի յուշարձանը: Այս պայթումներու պատճառաւ կը վիրաւորուին մօտ 12 անձեր:
- 3 ՄԱՅԻՍ 1915. — Թուրքերը, պարտուած կը լքեն Վանը, ուր կը հաստատուի հայկական անկախ իշխանութիւն, Արամ Մանուկեանի նահանգապետութեամբ:
- 3 ՄԱՅԻՍ 1965. — Մահ սովետահայ վիպասան եւ քաղաքական գործիչ Հրաչեայ Քոչարի:
- 4 ՄԱՅԻՍ 1982. — Պոսթը: Կ'ահաբեկուի թուրք գեսպանը (Օրհան Կոնուլ): (Արդարութեան Մարտիկներ):
- 5 ՄԱՅԻՍ 1815. — Մոսկուայի մէջ կը բացուի Լազարեան ձեմարանը:
- 5 Մայիս 1892. — Խրիմեան Հայրիկ Կ'ընտրուի կաթողիկոս Ամենայն Հայոց:
- 5 ՄԱՅԻՍ 1915. — Թուրքերու նահանջէն ետք, հայ կամաւորները յաղթական կը մտնեն Վանէն ներս:
- 5 ՄԱՅԻՍ 1920. — Հ. Յ. Դաշնակցութիւնը կը ստանձնէ Հայաստանի իշխանութիւնը, պայքարելու համար պոլշեւիկեան շարժումներուն եւ թուրք-Ասրաքյանական դաւերուն դէմ: Կը կազմուի Համօ Օհանջանեանի Բիւրո կառավարութիւնը:
- 6 ՄԱՅԻՍ 1905. — Մմբատի ղեկավարութեամբ տեղի կ'ունենայ Քոփի կոփւը:
- 6 ՄԱՅԻՍ 1979. — Պոլիս: Խումբի պայթում օդակայանին մէջ: (Հ. Ա. Հ. Գ. Բ.)
- 9 ՄԱՅԻՍ 1954. — Կը վախճանի երջանկայիշատակ Գէորգ Զ. Զէօթէքեանը, կաթողիկոս Ամենայն Հայոց:
- 10 ՄԱՅԻՍ 1930. — Փարիզ, Սորպոնի մէջ, կը տօնուի Աւետիս Ահարոնեանի գործունէութեան քառասնամեայ յորելեանը:
- 10 ՄԱՅԻՍ 1943. — Օծում Գարեգին Ա. Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիասի Մայր Տաճարին մէջ:
- 11 ՄԱՅԻՍ 1905. — Բագուի նահանգապետ Նակաշիձէի ահարեկումը՝ Դրոյի կողմէ:
- 11 ՄԱՅԻՍ 1918. — Սկիզբ Պաթումի Խորհրդաժողովին, Թուրքիոյ եւ Անդրկովկասի անկախ դաշնակցային կառավարութեան միջնեւ: Հայոց կողմէ կը մասնակցին Ալեքսանդր Խատիսեան, Յովհաննէս Քաջազնունի եւ Սիմոն Վրացեան:
- 12 ՄԱՅԻՍ 1963. — Օծում Խորէն Ա. Կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիասի Մայր Տաճարին մէջ:
- 15 ՄԱՅԻՍ 1905. — Սովասարի կոփւը՝ Անդրանիկի, Գէորգ Զաւուշի եւ Խոյի ղեկավարութեամբ:
- 15 ՄԱՅԻՍ 1916. — Մահ անուանի հայդուկապետ եւ ժողովրդական հերոս Քեռիի, Խեւանտուղի կոռւին:
- 15 ՄԱՅԻՍ 1920. — Մահ տոքթ. Յ. Զաւրիեւ (Զաւրեան). յեղափոխական եւ հասարակական գործիչ:
- 16 ՄԱՅԻՍ 1977. — Փարիզ: Խումբի՝ պայթում թուրք զրօսաշրջիկութեան գրասենեակին առջեւ: (Երիտասարդակ Շարժում):
- 16 ՄԱՅԻՍ 1904. — Սասնոյ Բ. ապստամբութեան կոփւներու շարքի մէջ, տեղի կ'ունենան Մկրտչոմի, Սպաղանայ եւ Գոմերի կոփւները: Գոմերի կոռւին կը սպաննուի դաշնակցական ղեկավար գործիչ Վահանը (Մանուէլեան):

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

— 17 ՄԱՅԻՍ 1907. — Տեղի կունենայ Աղթամարի երկրորդ կոփուը, ֆետայիներու եւ թրքական ուժերուն միջեւ:

— 18 ՄԱՅԻՍ 1912. — Մահ Պարսկաստանի ազատագրական շարժման զլիստոր հերոս, դաշնակցական անվեհեր մարտիկ՝ Եփրեմ Խանի:

— 21 ՄԱՅԻՍ 1918. — Զօր Միլիկեանի հրամանատարութեամբ՝ կը սկսի Մարդարապատի ճակատամարտը:

— 21 ՄԱՅԻՍ 1969. — Մահ Հայաստանի հանրապետութեան նախկին վարչապետ, ազգային, կուսակցական եւ մշակութային գործիչ, եւ «Նշան Փալանձեան» ձեմարանի տնօրէն՝ Միմոն Վրացեանի:

— 23 ՄԱՅԻՍ 1960. — Մահ արիւնարրու Թալէաթ Փաշայի ահարեկիչ, ազգային հերոս Սողոմոն Թէհիրեանի:

— 24 ՄԱՅԻՍ 1918. — Կը սկսի թուրքերու նահանջը՝ Մարդարապատի եւ Ղարաքիլիսէի ճակատներուն վրայ:

— 24 ՄԱՅԻՍ 1918. — Մահ դաշնակցական մարտիկ Տէի Ղազարի:

— 26 ՄԱՅԻՍ 1945. — Մահ կուսակցական եւ հասարակական գործիչ Մինաս Վերածինի (Ֆարհատ):

— 27 ՄԱՅԻՍ 1907. — Մահ հայոց նորագոյն ժողովրդական հերոսներէն՝ Գէորգ Զաւուշի (Սուլուխի կոփու):

— 27 ՄԱՅԻՍ 1950. — Պաշտօնական բացում «Նշան Փալանձեան» ձեմարանի նոր շէնքին՝ ի ներկայութեան Լիքանանի հանրապետութեան նախագահ Պշարա Էլ Խուրիի, վարչապետ Ռաշիս Սոլհի եւ նախարարներու: Այս առթիւ Լեւոն Շանթ կը պատուուի լիքանանեան արժանեաց ոսկի շքանշանով:

— 27 ՄԱՅԻՍ 1976. — Փարիզ, ոռոմբի պայթում Հայ Մշակութային կեդրոնին մէջ:

— 28 ՄԱՅԻՍ 1918. — Յաղթանակթաշ Ապարանի ճակատամարտի՝ Դրոյի ղեկավարութեամբ, որ փախուստի կը մատնէ թուրքերը:

— 28 ՄԱՅԻՍ 1918. — Սպարապետ Նազարետեկեան կը հրամայէ կասեցնել ուազմական գործողութիւնները: Հայոց Ազգային Խորհուրդը Պաթում կը դրէ Ալեքսանդր Խատիսեանէ, Յովհաննէս Քաջազնունիէն եւ Մ. Պապաջանեանէ կազմուած պատուիրակութիւնն մը՝ թուրքերուն հետ բանակցելու եւ անկախ Հայաստանի անունով հաշտութիւն կնքելու համար:

— 28 ՄԱՅԻՍ 1928. — Գահիրէի մէջ կը հիմնուի Հայ Կրթական եւ Հրատարակչական Համագույն Ընկերութիւնը (ներկայիս՝ «Համազգային Մշակութային Միութիւն»):

— 28 ՄԱՅԻՍ 1926. — Զուրիխ (Զուրիցերիա), պայթումներ թրքական հիւպատոսարանին եւ թրքական դրամատունին առջեւ. ոչ մէկ մարդկային վնաս:

— 28 ՄԱՅԻՍ 1981. — Փարիզ, ոռոմբի պայթում Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան կեդրոնէն ներս: (Յեղափոխական թուրքերու իսլամական բանակ):

— 29 ՄԱՅԻՍ 1920. — Պոլշեւիկները կը գնդակահարեն դաշնակցական զինուորական գործիչ եւ Արամ Մանուկեանի օգնական Սարգիս Մանասեանը:

— 30 ՄԱՅԻՍ 1938. — Պոլշեւիկ Զեկայի գործակալները խեղդամահ կ'ընեն Գէորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Էջմիածնի մէջ:

— 31 ՄԱՅԻՍ 1918. — Մահ Յեղափոխական եւ հասարակական գործիչ Մարգարետի:

— 31 ՄԱՅԻՍ 1982. — Լոս Անձելը, կը ձերբակալուին երեք հայ երիտասարդներ, որոնք փորձած են ոռոմբ գետեղել Գանատական օդանաւի ընկերութեան գրասենեակի առջեւ: (Հ.Ա.Հ.Գ.Բ.):

ՄՈՏԻԿ ԱՆՑԵԱԼԷՆ

ԲՈԼՈՐ ԱՆՈՆՑ, ՈՐՈՆՔ ԼԻԱՅՈՅՍ, ԾՈՎԵԶԵՐՔ ԵԿԱՆ՝ ԶԻՍ ԴԻՄԱՒՐԵԼՈՒ

Արհեստու ձկնորսութիւն է: Աւելի ճիշտը՝ զրադմունքս է ձկնորսութիւնը: Ազատ ժամերուս, կ'առնեմ նաւս եւ եղէսս եւ կ'երթամ հնուուները, հորիգոնէն ալ անդին, աշխարհէն հեռու, ընելու համար ինչ որ իսկապէս կը փափաքիմ ընել, ինչ որ սրտիս կը խօսի: Չորս կողմս ամայութիւն. միայն ես եմ եւ իմ ձուկերս: Ատենը անգամ մը հինգ «սանթիմոնց» ձուկ մը կ'ելէ, եռուե՞՞ն եօթնոց եւ եթէ բախտս քայէ, մեծ, մսոտ ձու մըն ալ կը բռնեմ. Չուկերը վեր քաշելը յոդնեցուցիչ գործ է բայց խորոված ձուկին պէս բան չկայ: Ճիշտ այդ պատճառաւ է որ ժամերով կրնամ նաւուս մէջ նստած, ձուկերուն կամքին հետ խաղալ:

Չոր ցամաքին վրայ քանի մը հայ բարեկամներ ունիմ որոնցմէ մէկը որսորդ է, միւսը ճաշարանի մը տէրը, իսկ երրորդը ամէն օր տարրեր գործ մը կ'ընէ, ըսենք գործերու «քոնուասօր» մըն է: Գիտէին ձկնորս ըլլալս, եւ օր մըն ալ հաւաքուեցան եւ ինծմէ ուզեցին որ օր մը ձկնորսութեան ելած ժամանակս, փոխանակ իմ սովորական ձուկերս բռնելու, կէտ ձուկ մը բռնեմ:

Սկիզբը, բառը տարօրինակիս եկաւ, անճոռնի հրէշ մը պատկերացուցի: Կէս զանցած եւ կէս զարմացած մանրամասնութիւններ պահանջեցի այս նոր էութեան մասին, որսորդը պատասխանեց.

— Մեծ ձուկ մըն է, որ զլխուն վրայէն չունչ կ'առնէ, կուտայ: Քիթը հոն է:

Տարիներով ձկնորս եղած եմ, զանազան գոյներով, ձեւերով ձուկեր տեսած եմ, բայց զլխուն վրայ քիթով ձուկը ինծի համար անակնկալ նորութիւն մըն էր:

— Քանի սանթիմոնց է սա «ճանավարը», հարցուցի:

— Ինչ սանթի՛մ, ինչ մեթրօ՛: Քիլոմեթրով պիտի խօսիս կէտ ձուկի մասին: 1 քիլոմեթր, 1½ իսկ ամէնէն մեծերը մինչեւ 2½ քիլոմեթր:

Ուղեղս կեցաւ: Ասոնք իմ գիտցած քիլոմեթրներս շէին կրնար ըլլալ: Ես երբ ինքնաշարժ քշէի եւ շափէի մէկ քիլոմեթր, այդ հեռաւորութեամբ ետ մնացած ծառը հազիւ կը տեսնուէր: Երբ իմ գիտցած քիլոմեթրս վագէի, սիրտս եւ թոքերս իրար կ'անցնէին: Իմ գիտցած քիլոմեթրս

երկար էր, չատ երկար: Ուրեմն այս կէտ ձուկին զլխուն վրայի քիթը իմ տունէս մեծ ըլլալու էր, մտածեցի: Հապա թէ այդ քիթով փչէր եւ հսկայ ալիքներ ստեղծելով, նաւս տապալէր: Կարելի էր նաև որ քանի մը կէտ ձուկեր քիթ քիթի տալով կրնային «հուրիթէյն»ներ ստեղծել: Զէ՛, այս իմ գործս չէ բայ միտքէս, եւ իրենց ալ կարճ, կտրուկ ըսի... «Նո ուէյ»:

— Զեղաւ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, չեղաւ: Այդ կէտ ձուկ պէտք է բերես. ճառ չկայ: Մենք քեզի կ'օգնենք:

Յամաքին կամ ծովէն պիտի օգնէին, չհասկցայ: Առաջարկեցի որ որսորդը, իր զէնքով, աւելի դիւրութեամբ կրնար սպաննել այդ արարածը. բայց որսորդը մերժեց. առաջարկեցի ցամաքին վրայ թնդանօթներ լարի եւ հոնտեղէն զարնել, այդ ալ մերժեցին: Վերջին չնաշխարհիկ զադափարս էր «հելիքովիթէր»ով կէտձուկերուն շունչի ծակերուն մէջ «տինամիթ» գետեղել եւ պայթեցրնել... «իմփրէքթիքը» է բախն: Միտքերնին պիտի չփոխէին, որոշած էին որ կէտ ձուկ կ'ուզեն եւ նոյնպէս որոշած էին որ իմ միջոցաւս է որ այն փափաքը պիտի իրականացնեն: Մէկ խօսքով՝ փախուստ չկար:

Սկսայ մտածել: Շատ քիչ զադափար ունէի ձուկին տեսակին եւ սովորութիւններուն մասին: Մէկ բան որ որոշ էր, իմ ունեցած բթամատի հաստութեամբ եղէգովս եւ բարակ թելով բան պիտի չըռնէի: անկէ զատ ձուկ բռնելու մասին ոչինչ գիտէի:

Ցաջորդ օրը գացի ձկնորսութեան խանութը եւ ամէնէն հաստ, սուզնոց, «իմփորթը» եղէգը, ամէնէն հաստ թելը եւ «հէզի տիւթի» կարթ մը գնեցի: Երբ խանութէն դուրս ելայ, աւելի լաւ կը զգայի: աս կէտ ձուկ բռնելը այդքան ալ գժուար բան մը ըլլալու չէր: Օրուան մնացածը հանգիստ ընելով անցուցի: ծովեզերքը երկնցայ, «պիրա» խմեցի, եկող գացող աղջիկները դիտեցի, «ուքման»ովս ուատիս մտիկ ըրի եւ յետոյ տուն գացի ու նոր գնածներս բարձիս տակ դնելով, երկար քնացայ:

Մեր քաղաքը աքաղաղ չկար. առտուն ամէն

մարդ իր միջոցներով պէտք էր արթննար: «Այսրմ» չունէի, այդ գործիքին մետաղային ճայնը ինձի ջղայնութիւն կու տար, եւ այդ պատճառաւ, վերջին «ալարմ»ս սենեակիս պատին կարծր քարերուն դէմ վախճանեցաւ: Գտած էի աւելի «ոռմանթիք» ձեւ մը: Իմ չէնքիս դիմացը կ'ապրէին երիտասարդ օրիորդ մը եւ իր այրի մայրը: Օրիորդը սովորութիւն ունէր ամէն առտու, նախքան այդի երթալը, մեղմ ձայնով դանդաղ երդ մը երգելու: Այս ձեւով՝ երազի աշխարհէն դէպի իսկական աշխարհ փոխանցումը աւելի հանդիսատ կ'ընթանար: Իրեն բարիքին փոխարէն, իմ ձուկերուս «Փիլէ»ներէն մի քանի հատը իրենց կուտայի ամէն շարաթ: Այս էր մեր բարեկամութիւնը:

Առտուն ժամը նին, ըստ սովորութեան, մեղմ երգը լսելով արթնցայ, լուացուեցայ, շատ փոքր նախաճաշ մը կերայ — անդադար «րէժիմ» կը փորձեմ ընել — եւ ձկնորսութեան վերարկուս հագնելով ծովափիջայ: Այսօր բուն օրն էր:

Նաւակս խեղճուկրակ բան մըն է: խարխլած չէ բայց «մօթօր»ը տկար է, միայն 300 սիսի: Ամէն առտու թեւս կը փրթէր մինչեւ որ մեքենան աշխատցնէի: Վերջապէս մեքենան աշխատցուցի եւ քանի մը վայրկեան վերջ արդէն բաւական հեռացած էի ցամաքէն: Ուր կ'երթայի ես ալ չէի զիտէր: վերադարձս ալ նոյնքան անորոշ էր:

Քաղաքի տուները սկսան խաղալիքէ տուներուն նմանիլ, ջուրը մութ կապոյտ էր եւ սովորականէն աւելի պազ: Հոս հոն ամպեր կային երկինքին մէջ բայց անձեւի վախ չկար: Երբ քաղաքի վերջին չէնքերն ալ հեռուն կորսուեցան, եւ դարձեալ առանձին էի, վայրկեանուայ մը համար որոշեցի վազ անցնիլ կէտձուկ բռնելէ եւ մտածեցի պատրուակ մը հնարել: Զէր ըլլար սուտս շուտով մէջտեղ կ'ելլէր: Ու շարունակեցի դէպի աւելի բացերը քշել... դէպի կէտձուկերու աշխարհը:

Վրաս յանկարծ սարսափ մը եկաւ. եթէ նոյնիսկ կէտձուկը համագործակցի հետա, ձգէ որ զայն բռնեմ, աս նաւուս վրայ կէտձուկին որ մասը պիտի բաւէր: Անկարելի էր. նաւս կ'ընկդմէր եւ միւս կէտձուկերուն ճաշը — աւելի ճիշտը «ափերեթիք»ը — կ'ըլլայի: Բայց անկարելին պէտք էր կարելի դարձնել: Մտածեցի նաւուս կապել եւ անանկ քաշել, բայց 300 սիսի. «մօթօր»ս, 300 երկվայրկեան չէր զիմանար այդ ծանր չարչարանքին: Այս բոլորէն առաջ, սակայն, պէտք էր կէտձուկը բռնէի:

Չորս կողմս խաղաղ ծով էր, ատէնը անդամ մը յոգնած կորսուած «փէլիքան» մը կը թռէր,

չուրին վրայ կը նստէր, քիչ մը եւս կը թռէր, եւայլն: Մտածեցի որ այս ծոյլ թռչունին ներկայութիւնը լաւ էր, որովհետեւ հիմա կէտձուկ մը կուգար հոս «փէլիքան»ը ուտելու: Բայց շուտով թռչունն ալ կորսուեցաւ եւ ես դարձեալ մնացի մինակ: Ձեւով մը այդ թռչունին ներկայութիւնը ապահովութիւն ալ կը ներշնչէր որովհետեւ եթէ անօթի կէտձուկ մը գար հիմա, միայն նաւս եւ ես կայինք ուտուելիք: Թռչունին հետ գոնէ 50-50 էր կարելիութիւնը: Ես հոն էի կէտձուկ բռնելու, թէ հոն էի կէտձուկէն ուտուելու մտքիս մէջ յատակ չէր: Տոպրակէս «Ժամապն»ի «սանտուիչ» մը հանեցի եւ ուտելով, սպասեցի որ կէտձուկը երեւնայ:

Անցաւ կէս ժամ, մէկ ժամ, , մէկուկէս ժ...

Պղտիկութեանս սորված բոլոր աղօթքներս այդքան արագ միտքէս չէին անցած. շուրջն պատահածը իսկական «քառոս» էր. նաւս տապալելու սահմանին վրայ կը թեքերէր: Որոտումի, գոլորշի, ալիքներու եւ ընդհանուր սարսափի մէջ սառած՝ մնացած էի: Արդեօք հիւլէական պատերազմ էր թէ «հրդիքէյն» մը... եւ «սինեմա»յի պէս առջեւս երեւցաւ հոկայական, մոխրագոյն, «կարկանդուան» հրէշ մը. բայց այս մէկը զիսուն վրայ իմ երեւակայած քիթը չունէր: Կրնայ ըլլալ իր վայրագութեան ընթացքին քիթը փրթաւ: Բայց հարցը հիմա այս կենդանին բռնել էր — աւելի ճիշտը իրմէ շրոնուիլը — եւ նոյն վայրկեանուան մէջ երկրորդ անգամ ըլլալով բոլոր գերմարդկային ուժերէն խնդրեցի որ զիս այս դժոխքէն հանեն, եւ հինգ տարեկան մանուկի մը պէս խոստացայ նոյն սիսալը չկրկնել: Միւս կողմէն յուսացի որ այս բոլորը երազ մըն էր եւ օրիորդը հիմա պիտի երգէր, մեղմ ձայնով...

Իմ տեսած, բնական կամ արուեստական մեծագոյն ծաւալ ունեցող շարժուն «ապրանքն» էր զոր այժմ կը դիտէի: Քանի մը ծառի հաստութեամբ եղէկ մը եւ նաւուս խարիսխի չափ կարթը այս հրէշին չէին կրնար վիրաւորել: Մէկ հատ բերանը բանալով, այս կէտձուկը իմ նաւս եւ իմ նաւուս պէս քանի մը «սուլզենէ» ուրիշ նաւեր ալ կրնար մէկ ումարով կլլել: Եւ ես եկած էի այս կէտձուկը բռնելու. ասոր այլեւս խենթութիւն չեն ըսեր:

Բոլոր ուժերովս, քանի գեռ ողջ էի, «մօթօր»ը վառեցի — այդքան արագ երբեք չէի աշխատցուցած — եւ «կազ»ը «ֆուլ» բանալով, քշեցի դէպի որ ուղղութեամբ որ ըլլար, միայն կէտձուկէն հեռու:

Ամէն ետեւ դառնալուս, կէտձուկը կարծես աւելի կը մօտենար, հեռանալու տեղ. կարծես զիս

կը հայտածէր, ինչպէս որ կատուն մեռած մուլին հետ կը խաղայ նախքան գայն յափշտակելը։ Սակայն յանկարծ, կորսուեցաւ։ Մովք զարձեալ խաղաղ էր։ միայն «մօթօր»իս յոգնած ձայնը կը լսուէր։ Մի քանի վայրկեան տեսեց այդ աննախանձելի փորձառութիւնը բայց հիմա կէտճուկին հետքը չկար։ ամէն ինչ վերադարձած էր սովորականին, եւ գոհ էի որ այդպէս էր։ Առանց կէտճուկի վերադարձը յուսախարութիւն պիտի պատճառէր բայց գոնէ ողջ էի։

Մտածեցի թէ ինչպէս պիտի պատմիմ եղածը, անհամբեր կէտճուկ սպասողներուն։ ինչ որ ալ ըսէի պիտի չհասկնային որովհետեւ բաւական համոզումէ ետք, ընդունած էի կէտճուկ մը բերել։

Ըսի տուն չվերադառնամ, եւ գիշերը ծովուն վրայ անցնեմ, բոլորէն հեռու, բայց չէր ըլլար, կէտճուկին հետ հանդիստ չէի զգար։ Պէտք էր վերադառնայի։

Քաղաքի բարձր շէնքերէն վերջ առաջին տեսարանը որ պարզուեցաւ ցամաքին վրայ, շարժող ձեռքերու եւ ոտքերու խառնարան մըն էր։ Արեւուն վերջին շողերը իրենցումէ ումանց «տազ»երուն վրայ կը ճառագայթէին, կամ ալ գուցէ փայլողները հեռաղիտակներն էին որոնց մէջէն զիս կը դիտէին։ Եւ որքան որ մօտեցայ ծովափին, այնքան դանդաղեցան իրենց թափահարող թեւերը, մեղմացան ուրախութեան ճիշերը եւ մեռաւ խանդավարութիւնը, որովհետեւ առաջին անգամ ըլլալով, իրենք ալ զիտցան թէ…

... Կէտճուկը, հոն հեռուն, ազատ, զեռ կը լողար։

Կ.Պ.

THE DECISION

The afternoon was no different than any other. The streets were beginning to get filled by people going home from work.

On an abandoned street off the main boulevard were drunks, sitting around luring girls into the bad ways of life.

On the corner was a building, deserted of every sign of human life. Windows were shattered making it easy for runaways to hide from their seekers.

As the rush hour got more frustrating, one by one, young men, seven all together, arrived at a room facing the alley. Their meeting was to discuss the fate of their problem. The youngest two were put as guards at the window so the revolutionaries could meet with no interruptions.

The discussion began and the topic was dedicated to the people. What should they do?

The room became heated by the conversation. Each sharing ideas with the other. Debating, discussing. After many hours of speaking, the decision was an easy one to reach. Another one must go!

"There are two guns over there," he pointed, "those two who want to do it, go ahead, get the gun and meet at that corner at the specific time. Instructions will be waiting."

The time had come and the two received their instructions.

The time had come!

They werw on their own...

"Can you imagine killing someone

What is it like?

You stop and think

Are we really civilized?

Death / Killing

The gun in your hand

Look in his eyes

Your brain stops

Don't think

Make your-self not think

You must shoot

Do it, do it

No

Yes, you must

Don't think, do it

I can't, it's life

Stop it, don't think

Shoot

He doesn't deserve to live

He hates you

He makes your life miserable

Get it up to his brain and shoot

I can't think anymore

What should I do

Run

No

Walk... slowly

I DID IT!

MARIA



SARDARABAD CHAPTER NEWS

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄՐՑՈՒՄ

ԷՆՍԻՆԾ. Այս տարեշրջանին, Ս.Յ Հովհանք Հ.Ե.Դ. «Սարդարապատ» լուսաբի Մշակութային Յանձնախումբը կազմակերպել է մի մշակութային մրցում, Հովհանք հայ աշակերտութեան համար:

Թանձնախումբը տեղեկացրել է «Ֆերահեան» եւ Հ.Բ.Լ.Մ. հայ վարժարանների տնօրինութեանց, ինչպէս նաև Հանրային վարժարանների աշակերտութեան այս ծրագրին մասին: Մակայն, մասնակցողների մեծամասնութիւնը «Ֆերահեան» յաճախող աշակերտներ են:

Մասնակցողները մրցում են հետեւեալ երեք ընդհանուր մարզերում՝ նկարչութիւն, Հայերէն շարդարութիւն եւ Հայերէն ուսանաւորների արտասանութիւն: Այս մրցումները բաժանելով են նաև տարրեր խմբերի նկատի առնելով իրենց տարիքները: Դիմումնագիրների ընդունելու վերջին օրն էր, Մարտ 2ը:

Ուրբաթ, Մարտ 30ին տեղի ունեցաւ Մշակութային Մրցումին արտասանութեան բաժինը, «Ֆերահեան» վարժարանի «Աւետիսեան» սրահում: Ներկայ էին 7երորդից մինչեւ 12րդ դասարանների աշակերտութիւնը լսելու իրենց ընկեր-ընկերուհիների արտասանութիւնները: Ներկայ էին նաև Ռուբինա Փիրումեան, Բիւզանդ Կունեան եւ Մարգիս Պէրպէրեան՝ որպէս դատական կազմ: 16 արտասանողներ մօտ մէկ ժամ մրցեցին իրար զէմ:

Նկատի առնելով բոլոր արտասանութիւնների բարձր որակը, դատական կազմը խորհրդակցեց մատաւորապէս մէկ ժամ Հասնելու իր վերջնական որոշումին: Մակայն, կազմակերպող յանձնախումբի որոշումով, արտասանութեան բաժնի յաղթողները միամնարար մրցումի ուրիշ բաժինների շահողների հետ յայտարարուելու են Մայիս ամսում:

Աշակերտութեան մօտ 30 նկարչութիւնները փակցւել են «Ֆերահեան» վարժարանի գրասենեակին մէջ:

Մշակութային Յանձնախումբի ընկերները ընդհանրապէս գոհ են իրենց աշխատանքներից, բայց յոյսով են տեսնել բազմաթիւ աշակերտներ եւ դպրոցներ մասնակցեն այս մրցումին ազագայ տարիներում:

ԶԱՅՆԱԲԵՐ



Valley Armenian Center Committee Formed

ENCINO — By a motion passed at the S.F. Valley AYF Sardarabad Chapter meeting, the chapter determined to raise a minimum of \$3000 to donate to the Valley Armenian Center fund.

The chapter executive has formed a special committee to ensure the success of this project.

The committee has already started its fundraisers, the first of which was

the selling of "Easter baskets" at the Holy Martyrs Armenian Apostolic Church on Easter Sunday. The committee's two future fundraisers are the following:

- Friday, May 25, dance at Ferahian H.S. Avedessian Hall, donation \$5.
- Friday, June 8, dinner-dance at Ferahian H.S. Avedessian Hall, featuring Harout Pamboukjian and the Ani Band. Donation for AYF members is \$15, for non-members \$30.

The Committee members are determined to complete this project successfully, and hope to raise much more than the minimum of \$3000.

BAY AREA ROS DOM CHAPTER

Bay Area AYF Holds Protest Demonstration

SAN FRANCISCO — The Bay Area Rosdom Chapter of the Armenian Youth Federation held a protest demonstration in front of the Yugoslavian Consulate on Friday, March 23 at noon. Over 30 AYF members and additional members of the community were present. Banners were carried and flyers were passed out to the public.

The protest was in response to the sentence of 20 years of solitary confinement given to Harutioun Levonian and Raffie Elbekian in Belgrade. The Yugoslavian government exercised gross negligence of human rights in conducting their trial. The fact that Levonian was denied medical treatment and that the trial was held in the prison hospital room was contrary to Yugoslavian law.

Toward the end of the demonstration, two AYF representatives went to the Consulate office to present the Consul General with a protest letter. Consul General Pavonic personally talked to the representatives, but said he could not accept the hand-delivered letter unless it was sent through the mail.

Press releases were sent to all Bay Area radio stations, television stations, and newspapers and were followed up with phone calls. Although there was not any major media coverage, there were a few freelance photographers present. Also present were CIA agents, who worked for the Yugoslavian government, and an FBI agent who asked whether a permit had been obtained previous to the demonstration.

(Ծար. Թրդ էջեն)

Քիւրտերուն վրայ յարձակելով, երկուքին ալ կը սպաննէ, եւ զիւղը թողնելով, լեռ կը փախչի ուրկէ կ'անցնի Հալէա:

1890 թուականն է: Գէորգ Հազիւ Յ ամիս կը մնայ Հալէա: Հոն կը հանդիպի Մուրատի ու անոր ընկերակցութեամբ կ'անցնի երկիր, ուր իր բաժինը կը բերէ Տարօնի մէջ եղած րոլոր ճակատամարտներուն, մինչեւ 1894 թուական, երբ կը ձերքակայուի ու բանտ կը մտնէ, Մուրատի հետ: 20 ամիս բանտարկութենէ ետք, կը փախչի ու կը միանայ Հ.Յ.Դ.ի շարքերուն 1896ին:

Մինչեւ 1907ը ան կը շարունակէ իր ֆէտայական կեանքը, Սասունի, Տալորիկի մէջ, պասկուելով «ՍԱՐԵԲՈՒ ԱՍԼԱՆ» անունով:

1907, Մայիս 27ին, Մուլուսի կոփուր եղաւ մեր հերոսի վերջին կոփուր, որու ընթացքին ծանրօրէն վիրաւուելով ան մահացաւ Հայրենիքի քաղցր հողին վրայ:

Այս քանի մը Հակիրճ տողերը հազիւ աղօտ զաղափար մը կրնան տալ այն փոթորկալի կեանքին մասին, որ քան տարի Սասոնյ լեռներուն եւ Տարօնի աշխարհի անվեհեր Արիւծն եղաւ՝ անմաշ Գէորգը:

ՎԻԳԻՆ ԵՓՐԵՄԵԱՆ
«ԳԷՈՐԳ ԶԱՀՈՒՇ» ՈՒԽՏ — ՖՐԵՂՆՈ



Asbarez Night

The Orange County Ashod Yergat Senior Chapter successfully carried out its monthly Asbarez Night on April 27.

The topics of the evening were:

- Is it right for Armenians, living in Turkey and Soviet Armenia, to immigrate to another country?
- Once we get a Free, Independent, and United Armenia, which of the three organizations will form the executive body, which will govern Armenia?
- Where should the revolutionary movement continue from? The Diaspora or the homeland? Where would it be more effective?

The conclusions reached were:

- It is to our advantage for Armenians to immigrate, because they bring the spirit for us to keep on struggling for a free Homeland.
- The Dashnagtsutuin will hold office, just like they did in 1918. Majority rules.
- The revolutionary movement should continue from the Diaspora because if it continued from the Homeland the Armenians living there would get harassed even more than they would from the Diaspora.

Asbarez Night was held at our C.E. representative's house. All senior members, the president from the Orange County Aghpuir Serop Junior Chapter, and one junior member were present.

Hasmik Bulujian

Ծամբար Ծաբաթավերջ Մը

Մարտ 30, 31 եւ Ապրիլ 1ի շաբաթավերջին «Աշոտ Երկարություն» Երէց Ուխտը կազմակերպեց ճամբարագնացութիւն մը: Ներկայ էին 20 երէց եւ կրտսեր ընկերներ, ինչպէս նաև ուխտիս Կ.Վ. Ներկայացուցիչը:

Ուրբաթ ուշ առեն հասանք Հ.Ե.Դ.ի ճամբարը: Շաբաթ առառու կանուխէն սկսաւ ծրագրի գործադրութիւնը: Դրօշակի արարողութենէն ետք նախաձաշ, ապա՝ դաստիարակչական դասախոսութիւն մը տեղի ունեցաւ: Նիւթը՝ Օսմանեան Կայսրութեան մէջ ապրող հայերուն պայմաններն էին, ինչ որ ընդգրկեց նաև եղեռնը ու Հ.Յ.Դ.ի դերը: Ապա՝ ճամբար գտնուողներէն խումբ մը ուղղուեցաւ դէպի «Ճէքսըն» լիճ եւ վերադառձի ճամբուն վրայ հանդիպեցաւ «Քէմփ Քեսապ»: Տեղատարափ ժիւնին պատճառով, վոլիսոլի երրորդ խաղը կիսաւարտ մնաց: Կէսօրուայ ճաշէն ետք, կրտսերները ունեցան երգի փորձ եւ «Միտնայդ էքսրէս» չարժապատկերի ցուցադրութիւն:

Անակնկալ ժիւնը բոլորին հետաքրքրութեան առարկան դարձաւ:

Ինքնաշարժները ծածկող ժիւնը «մաքրուեցաւ» ժիւնագնդակ շինողներու կողմէ: Ընթրիքէն ետք, կրտսերները երէցներուն ընկերակցութեամբ ունեցան իրենց առաջին «Ասպարէզի Երեկոն» որուն նիւթն էր Արդարութեան Մարտիկներուն արարքները: Ընկերներէն մէկը ներկայացուց զանոնք իսկ միւսը դէմ ըլլալու դերը ստանձնեց:

«Ասպարէզի Երեկոյ»էն ետք, տեղի ունեցաւ ընկերային խրախճանք:

Կիրակի առաւօտը մեծ մասամբ յատկացուեցաւ հաւաքելու եւ մաքրելու: Օրէնճ Քառւնթի մեկնումէն առաջ, ժիւնը հալած վոլիսոլի դաշտին վրայ փոքր տղաքը յաղթեցին պարմանուհիներու խումբին (երկու անգամ):

Վատահ եմ թէ այս շաբաթավերջը երկար առեն պիտի մնայ ներկաներուն յիշողութեան մէջ: Ինձի կը թուի թէ ճամբարի ժամանակը կանգ առած էր ճարաթ օրուան վրայ (Մարտ 31), մէկը Ապրիլ 1ի չարաճութիւն չգործեց:

ԹՂԹԱԿԻՑ
ՀԱՆԴԻԿԹԸՆ ՊԻԶ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ասպարէզ»ի Երեկոյ

Մարտ 23ին, «Աշուա Երկաթ» երէց ուխտը ունեցաւ «Ասպարէզի Երեկոյ» մը, որուն ընթացքին քննարկուեցան մեր երէց եւ կրտսեր ուխտերուն դիմագրաւած դժուարութիւնները։ Մանրամասն ձեւով քննուեցաւ կրտսերներու եւ անոնց ծնողներուն միջեւ եղած հարցերը՝ Հ. Ե. Դ. ի. աշխատանքներուն նկատմամբ։ «Ասպարէզ Երեկոյ»ին իրրեւ արդիւնք՝ կրտսերներու յաջորդ ժողովը այդ հարցերը լուծելու յատկացուեցաւ։ Մեր սովորութեան համաձայն՝ «տաք» վիճաբանութիւններ տեղի ունեցան՝ ընկերական ջերմ մըթնոլորտի մէջ։

Պատի Թերթ

Ապրիլ ամսուայ ակումբին «Պատի Թերթ»ը ծածկուած էր եղեռնի պատկերներով եւ քարտէսով։ Գրատախակն ալ սկսած է ծառայել իրրեւ ժամանակացոյց տեղի ունենալիք ձեռնարկներուն։ թղթակից

Ակումբի Նորոգութիւններ

Մարտի վերջին շարաթէն սկսեալ երէց ուխտի ընկերները սկսած են Օրէնք Քառւնթիի Հայ Կեղրոնի նորոգութիւններու գործերուն մասնակցի։ Արդէն իսկ ակումբը աւելի հրապուրիչ դարձած է։

ՖՐԵԶՆՈ

«ԳԵՂՐԳ ՉԱԽՈՒԾ» ՈՒԽՏ

ԱՊՐԻԼ 24Ը

1984, Ապրիլ 23ի երեկոյեան ժամը 7:30ին, մօտաւորապէս 200 հոգի կը գտնուէին Հայ Կեղրոնի սրահը, ուր եկած էին մասնակցելու «Գ. Չաւուչ» Աւագանի պատրաստած Եղեռնի Յուշատոնին։ Օրուայ բացման խօսաքը կատարեց ընկ. Ռաֆֆի Սանդիկեան։ Ան ոգեւորող խօսքերով քաջալերեց Հայ Երիտասարդութիւնը եւ նամանաւանդ Հ. Ե. Դ. ական ընկերներն ու ընկերուհինները՝ ապա տեղի ունեցաւ արտասանութիւններ, կենդանի պատկեր եւ երգչախումբ։

Ապա խօսք տրուեցաւ օրուայ դասախոսին՝ ընկ. Պ. Աղատեանին։ Ընկ. Աղատեան մեր պատմութեամբ Հպարտանալէ ետք, խղճաց մեր ժողովուղի ներկայ անտարբերութեան վրայ, եւ շեշտեց որ եթէ չզարթնենք, պիտի կորչենք որպէս ժողովուրդ։

Բոլոր ներկաները քաջալերանքներ մաղթեցին Հ. Ե. Դ. ին եւ բոլորս միասին «Մեր Հայրենիք» երգելով փակեցինք ձեռնարկը։

Վիգին ԵՓՐԵՄԵԱՆ
«ԳԵՂՐԳ ՉԱԽՈՒԾ» ՈՒԽՏ — Ֆրեզնօ





ԱՆԱԿՆԿԱԼ ՓՈԹՈՐԻԿ ՄԸ ԹՈՐԸՆՍԻ ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ «ԱՐԱՐԱՏ» ՈՒԽՏԵՆ

Ուրբաթ, Ապրիլ 13ին, Փաստորնայի Հայ Կեղրոնին մէջ տեղի ունեցաւ ընդհանուր պատանիներու երգի մրցակցութիւն:

Թորքնափ «Արարատ» կրտսեր ուխտի վարիչ ընկեր Մինսս Հաշովեան այս առթիւ ըստ, «Ես յոյս ունիմ որ մեր կրտսեր ուխտը պիտի շահի» հոլովելով այս նախադասութիւնը իր խօսակից վարչական ընկեր եւ ընկերուհիներուն, ընկեր Մինսս խանդավառութիւն ստեղծեց ընկերներուն մէջ, ոմանք պատասխանեցին «ոչ, ձեր ուխտը չի կրնար շահի, որովհետեւ նախ գուք պարտուած էիք անցեալ երգի մրցումին եւ քիչ թիւով անդամ ունիք, եւ մենք աւելի պատրաստուած ենք հը-

րաշագեղ երգերով, եւ աւելի մեծ թիւով անդամներով, որոնք պիտի գերազանցեն բոլոր մրցակիցներուն»: Այս ընկերները չէին գիտեր, որ «Արարատ» Ուխտը վերակազմուած էր նոր եւ խանդավառ ընկերներով, որոնք լրջօրէն աշխատանք կը տանէին եւ ընկեր Մինսսին հետ միասնաբար կը պատրաստուէին այս երգի երեկոյին:

Երբ ժամը 8ին սկսաւ երգերու մրցակցութիւնը, ամէն մէկ ուխտ իր պատրաստութիւնը ներկայացուց մենք ալ մերը. դատաւորները գընահատեցին մեր կատարումը նշելով մեծ բարեխառումը որ արձանագրած էինք անցեալ անդամուայ հետ համեմատած:

Հպարտ զգացինք եւ քաջալերուած, որ մեր բազմաթիւ աշխատանքներէն մէկը արդիւնաւորուեցաւ. հետզհետէ աւելի ջանք պիտի թափենք մեր կրտսերներու կազմակերպումին, նոյնաէս մեզի:

**ՑԱՐՈՒԹ ԳԻՌԻՃԵԱՆ
«ՓՈԹՈՐԻԿ» ՈՒԽՏ — ԹՈՐԸՆՍ**

Which AYF Camp Week Will You Attend?

Since this years camp has been extended an extra week, from 4 weeks to 5, there may be some confusion about how to indicate on the camper and counselor applications which camping week you will be attending. Unlike previous years, camp is divided into weeks - not sessions. This year the entire five week camping season is referred to as one session. Therefore when selecting the camping week of your choice, please indicate the number of the week you would like to attend. The camping weeks are:

- Week No. 1 - July 15 - July 22
- Week No. 2 - July 22 - July 29
- Week No. 3 - July 29 - August 5
- Week No. 4 - August 5 - August 12
- Week No. 5 - August 12 - August 19

If you are interested in attending the first two weeks of camp, on your application write - Week No. 1 and Week No. 2. This will alleviate any confusion on the part of the AYF Camp Committee and the camper and his/her parents, and allow the camp to run smoothly.

Of course the sooner you turn in your application stating precisely which camp weeks you would like to attend, the better your chances are of assuring yourself attendance for those weeks.

AYF Camp Committee does expect applications to exceed the number of availability. Each camp week is limited to 100 campers. Once the limit is reached for each week, late applications will be rejected and you will be referred to other open weeks.

The cost of camp this year is \$90 per week. This price does not include the cost for bus transportation, camp pictures or camp T-shirts. These items are an additional cost payable at the appropriate times.

There are a limited number of sponsorships available for those with financial need. If you need financial assistance, please contact the AYF Camp Committee. Do not let money stop you from an invaluable experience at AYF Camp. Sponsorships, camper applications, and counselor applications may be obtained by calling or writing to the:

AYF Camp Committee
419 W. Colorado St.
Glendale, CA 91204
Tel: (818) 243-9219

Camper applications are due by June 30.
Counselor applications are due by June 1.

AGHPUIR SEROP

Aghpuir Serop, known by his other titles of Serop Pasha and the Lion of Nemrout, was the son of peasant parents from Akhlat, the region of Sassoun.

An early accidental encounter with some kurds caused him to be exiled to Rumania where he joined the ARF.

Fearless as the lion, and defender of the Fedayee code of loyalty, Serop distinguished himself as a company commander and an authority on guerilla warfare. His name struck terror among the Turks and Kurds who honored him with the exalted title of "Pasha."

His guerilla operation became the training school of such illustrious company commanders as Magar of Sbaghan, the incomparable Kevork Chavoush, and the legendary Antranig.

The Lion of Nemrout occupies a unique position in the Armenian Revolution as one of the earliest and most distinguished founders of the Fedayee institution.

Serop, the man whom the Turkish government could not destroy, finally was killed by the poison of an Armenian traitor.

Violet Bulujian

**GENOCIDE
TO RESISTANCE
1915-1984**

AYF Sardarabad Book Service

Announces Its New Location:

**108 N. BRAND BL.
GLENDALE, CA 91203**

**Books in English and Armenian
For children, students and adults
On history, literature, art and language**

For Info. Call: (818) 500-0790

Regular Store Hours:

**Mon.-Fri. 11 a.m.-5 p.m.
Sat. 10 a.m.-4 p.m.**

The Law of Life

**During an interspace of silence,
I interrupted the revolutionist and
philosopher in these fateful words:
"What is?"**

**In deep and solemn tone, he replied,
"Struggle".**

**At first it seemed as though I had
heard the echo of despair, but
peradventure, it was the law of life.**

**-John Swinton, reporting
on an interview with
Karl Marx for the
New York Sun on
September 6, 1880**